



ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Մեպտեմբեր 2, 2009

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի Հանրապետության ու Թուրքիոյ Հանրապետության միջև յարաբերութիւններու հաստատման **պաշտօնական** համաձայնագիրը, իր յետագայ զարգացումներու գործընթացով, արդէն իսկ հրապարակուած է եւ իր վրայ կեդրոնացուցած լուսարձակը՝ հայ թէ միջազգային լրատուամիջոցներու:

Ասիկա կը նշանակէ թէ՛ հայ ժողովուրդը կը գտնուի **լուրջ ու վտանգաւոր** հանգրուանի մը դիմաց, որուն անբաղձալի հետեւանքներէն միշտ ալ զգուշացած էինք եւ զգուշացուցած անոր հեղինակները:

Ի տես այս կայացած իրողութեան, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը կը յայտնէ իր **ամբողջական** վերապահութիւնը հանդէպ կատարուած այս անխոհեմ քայլին, որուն պատասխանատուութիւնը կ'ինայ գերազանցապէս Հայաստանի իշխանութիւններուն վրայ:

Այս առիթով, կը փափաքինք ընդգծել հետեւեալ կէտերը, զանոնք սեփականութիւնը դարձնելով մեր ժողովուրդին.

Ա. Սահմաններու բացումը, բնականոն կապերու հաստատումը կամ դիւանագիտական ներկայացուցչութիւններու իրականացումը, միջ-պետական հարեւան երկիրներու մակարդակով, կրնան իրենց համապատասխան դրսեւորումները գտնել, **միայն** Թուրքիոյ կ'ողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչում-ընդունումով, հայ ժողովուրդի արդար իրաւունքներու վերատիրացումով ու հայկական հողերու վերադարձովը իրենց իրաւատիրոջ:

Բ. Վարկածը նախապայմաններու, զորս մինչեւ օրս Թուրքիոյ իշխանութիւնները կը շեշտեն, պէտք է ըլլան **բացառուած** պահանջքներ, ի՛նչ ենթահող կամ հիմունք ալ ունենան անոնք, չմոռնալով որ Թուրքիա 1992էն ի վեր Հայաստանը կը պահէ պարտադիր շրջափակումի տակ:

Գ. Առնուազն **անիրաւական** է, որ նման փաստաթուղթ կը ստորագրուի (ու շուտով Ազգային Ժողով կը յղուի առ ի վաւերացում), երբ հայրենի ժողովուրդը ու մանաւանդ **Տարագիր** հայութիւնը կը դրուին կատարուած իրողութեան մը առջեւ:



ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Դ. Թրքական ոչ-գաղտնի դիրքորոշումները, ըստ որոնց՝ փոխադարձ յարաբերություններու յաջողութեան համար, նախապայման է դարաբաղեան հարցը լուծել ի նպաստ... Ատրպէյճանին:

Մենք համոզուած ենք, որ Հայաստանի իշխանութիւնները *պատմական* սխալ մը կը գործեն այս փաստաթուղթի ստորագրութեամբ, զայն գործադրելու յաջորդականութեամբ ու ժամանակացոյցով, ծանրակշիռ եւ աններելի պատասխանատուութեամբ:

Ասկէ մեկնելով՝ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը պիտի շարունակէ իր անդուլ հետապնդումները, խորհրդակցութիւններու, քննարկումներու ու հրապարակումներու շարքով, այս *հիմնախնդիրը* պահելու բաց ու մնայուն օրակարգ մը, մատնանշելով անոր աղիտաւորութեան պատմական, քաղաքական եւ իրաւական երեսները:

Ի վերջոյ, կոչ կ'ուղղենք մեր ժողովուրդին, աչալրջութեամբ ու զգաստութեամբ հակազդել այս փաստաթուղթի հայավնաս բացորոշ հետեւանքներուն, ի մասնաւորի հայ մտաւորականութեան, քաղաքական գործիչներու ու պատմաբաններու դասին, որ ունի անմիջական եւ ազդու *պարտաւորութիւն-յանձնառութիւն*:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ